

ԺԱՌԱՆԳԱՌՈՐԻ ՄԸ ՅՈՒՇԵՐԷՆ

(Հետեւեալ գրութիւնը 18 տարեկան ժառանգաւորի մը օրագրութեամբ արտաստպումն է, գրուած 20 Յունուար, 1940ին)

Մեր բով Քրիստոս դիւրին չի ծնիր: Բոս գիշերը պակհիլ եւ առտուն հայրիկին ու մայրիկին ծեռքը համբուրելով Քրիստոսի Մնունդը չի ջնորհաւորուել ու թարմ եւ ուրախ նոր հագուստներու մէջ չի պոսպուիր: Բոս պտտարագ կայ, պտտարագ ու պտտարագ եւ երկարածիզ ժամերգութիւն: Առտու կանուխ ելլել կայ, գինովի պէս լուացուիլ ու եկեղեցի վազել կայ ու այդ վիճակով ու այդ հոգեվիճակով Աստուած փառաւորել կայ. մէկ գիշերուան մէջ երեք պտտարագ երգել կայ ու բունէ վարնուած աչքերով ժամերգութիւն կայ: Բայց ասոնք պէտք է որ ըլլան որովհետեւ Իրաւունքի խնդիր կայ: Ի վերջոյ որպէսզի ասոնք ըլլան, Բեթղեհեմ երթալ կայ: Խնդիր: Տղաք կը թուն Բեթղեհեմ երթալու եւ չերթալու առաւելութիւններն ու նեղութիւնները. կ'ըսեն թէ երեք տարիէ ի վեր գայած են, ալ կը բաւէ. ուրիշներ հակառակը: Ոմանք անպայման պէտք է որ երթան՝ երգող են. ուրիշներ՝ բեռ են: Ու այսպէս կուգայ երթալու ժամը. կը հրահանգուի «պաթանիա»ներ տանիլ: Ինչ պէտք կայ «պաթանիա»ի-ներ ու փոխ Տեսուչին «իմ կամքս է, ուրիշ խօսք չեմ ուզեր»ը, որ կը դառնայ Բանի մը քերաններու մէջ իբր հեզանք: Օթոյին մէջ սպասել ալ կայ որպէսզի մին իր մոռցած վերաբրկուն բերէ կամ ուրիշ մը հասնի: Օթոն պէտք է Բալէ փողոցներուն մէջէն ուր ամբողջ կենսքն է: Ու դուն պիտի նայիս պտտուհանէն խնդալով կամ նօսր յուզումով մը պարագային համեմատ: Մարդիկ սովոր են այսպիսի պարագաներու, երբ տեղ մը կ'երթան խուճարով, ընտրել մէկ մը կամ երկու ամբողջ խուճարէն ըլլալու աւելի իրարու մօտ ու առանձինն չզգալու ինքզինքնին, Բանի որ կարեւորութիւն չունի ամբողջ ընկերներուն հետ Բալէլ առանց առանցքի մը ջուրջ գառնալու: Իմս այս անգամ հայկազիկն էր: Այն տղան է այս որու հետ ամեն ջուրի չեմ կրնար յարմարիլ: Ասոր համար է որ մարդիկ իրենց մտերմութեան

շրջանակները կը բաժնեն վաճառականներու, իւրաքանչիւրը իր կալուածին մէջ դաւանելով իր մտերիմը: Այս օրերուս գրեթէ կարելի չէ գտնել անձ մը որուն յանձնես ինքզինքդ ամբողջութեամբ, այն մարդուն պէս որ իր դրամը կը բաշխէ բոլոր գրպաններուն մէջ մղուած տեսակ մը անվտանգութենէ:

Սիրած եմ նայիլ մարդոց մեծ խումբերու վրայ ու դիտել թէ ինչպէս իւրաքանչիւր մարդ իր գործով պրազած է: Կը նայիմ պատուհանէն: Տակաւին երէկ ոտքի ելած տղեկ մը, բոպիկ ու ընթացիկ պարեգօտի մը մէջ, թեւիս տակ ծախու թերթ ունի. ուրիշ մը գաւազանի մը վրայ կարկանդակներ է անցուցեր: Ապրուստի հոգը: Ու մանուկ են տակաւին: Որքան կը մեղքնամ խեղճ տղոց, որոնք պատասի իսկ չեղած պարտաւորուեր են իրենց չթաւորութիւնը միայն զգալ ու տեսնել, ու այդպէս կարճատես իրենց աչքերով շքեարհէն բան չառնեն ու չտանին: Ու այդպէս ստիպուած կը ծախեն իրենց մանկութիւնը ու անմեղութիւնը որպէսզի գտնէ անօթի չմեռնին ու պատասի ըլլան փողոցի մէջ մեծցած պատասի: Ու մէկու մը բեռը տուն կրեն, պատան ծախեն ձողի մը ծայրէն կամ ջօթու կանչեն երբ Կիրակի օրով ուրիշներ պոյտի կամ դաշտ են գացեր: Ու մեծնայ ու երիտասարդ դառնայ: Ուրիշ գո՞րծ: Շատ իրեն պէս: Ընտանի՞ք: Ով գիտէ: Սակայն փողոցի մէջ մեծցող մը չուրի ընտանիքի ըմբռնում: Իրեն գոհացում պէտք է: Ողջ ըլլան պոռնիկները: Ու օր մը փողոցէն առածը պիտի վերագործնէ անոր: Յետո՞յ: Բարչնողը ով:

Ու այսպէս ճամբու ընթացքին մէկտեղուող մարդիկ խօսքի իրենց նիւթերով: Բափառողներ: Գործի գացողներ: Խանութպաններ, եւայլն, եւայլն: Մենք ալ անոնց մաս չե՞նք կապեր: Մենք ալ գործ մը ունինք կատարելիք, պարտականութիւն մը: Եթէ ոչ որո՞ւ մտքէն պիտի անցնէր դուրս հանել մեզ մեր հանդարտիկ ջրջափակէն ուրկէ չերեւիք կեանքին կեանքը: Բոն մեզի համար եկեղեցի մը եւ ուսուցիչներ միայն գոյութիւն ունին ու ամիսը անգամ մը նամակով մը ծակուած պտտը մեր անցեալին, որ անդապող օրերու, ամիսներու, տարիներու թիւէն հետզհետէ կը թանձրանայ:

Օթօն չի կենար սակայն ու տեսերաններ կը փոխէ: Ի՞նչ է կեանքը արդարեւ:

Բիմա վիւնորանոցները իրենց կարգ կարգ փայտէ տուններով, սենեակներով: Զինուոր մը պահակ է, ուրիշ մը նստեր կը ձիւռ ու թերթ կը կարգայ, ուրիշ մը լեցուն գոյլ մը կը տանի: Բոս ալ ուրիշ կեանք: Չգեր են իրենց տունն ու տեղը ու եկեր այդտեղ: ժողովուրդներուն հետ բարգառելու փորձութիւնը կ'ուսենամ: Օթոն պէտք է վազէ. անցուդարձը նստացած է ու ճամբու երկու կողմերուն հրեական նորակերտ շէնքեր՝ վիլլաներով: Ով գիտէ ինչ կեանքեր ալ այդ տեղերը կը դառնան:

Երգեր մը կը բարձրանան այս ու այն անկիւնէն, երբեմն կը միանան, բուրբիս շրթունքներուն կը բռնկին, մերթ կը կոտորտին ու կը հատնին: Նորեր ու նորեր: Բուրբիս ալ գրեթէ նոյնը: Առանձնաշնորհեալ երգեր կան, պէտք է անպատճառ երգուին: Բայց ասոնք ալ կը փոխուին կամայ կամայ: Նորերը նախընտրելի են: Պահերը բառերով չեն կրնար շինուիլ: Շատ ջատ կ'ուրուագծուին անոնք: Ու ես պէտք չունիմ ահագին բառ ծախսելու՝ ըսելու համար թէ ինչպէս մին վարիչին Բթին խոշորութիւնը մտանանշելով, ուրիշ մը այս ու այն դիտողութիւնները ընելով օթոն հասցուց Բթողենեմ ու մենք մեր գոյքերով ելանք վեր: Ինչ հարկ կայ ըսելու թէ ուզեցինք տանիք ելլել ու տեղուոյն Տեսուչը բանալին ասոր Բովն է անոր Բովն է ըսելով մեզ Բաշքէն: Չէ՞ որ ան ալ իր հաշիւը ունի: Տանիքը կ'աղտօտի, ջուրը ստունի՞ն պիտի երթայ եւ ուրիշ Բանիներ: Պէտք կա՞յ ըսելու որ բանալին գտնուեցաւ երբ խոստացուեցաւ ուրիշը վեր չձգել: Միայն ժողովուրդները: Ինչ լաւ է տանիքէն նայիլ վարը հետպիտէ հասնող ժողովուրդին: Արեւը կրնայ մեր կռակները նեղել երբ մենք կռթնած ենք կէս հասակ պատին ու կաղանք Կողանդին տրուած ուտելիքները: Վարը ճամբուն մէջտեղին երկու աղջիկներ են կեցած իրենց ուսերն ի վար ժապաւէնը Աղբառախնամին: Պէտք է որ մօտեան անցորդներուն զնդասեղուած «թիքէթ» մը անցնեն կուրծքերէն ու երկարեն թիթեղէ իրենց դրամապանակը: Ու կ'ընեն: Ասկայն աղջիկ են ի վերջոյ ու Բէիկ մը մեծ աղջիկ: Երբեմն իրենց տեղ կը զրկեն Բովերտին կեցող պահեստի փոքրիկ տղեկը միշտ պանապան պատուէրներով: Ոմանք կը մերժեն, ուրիշներ չեն կրնար մերժել. կան ալ որ ներքին հակակրօութիւն մը ունին այդպիսի գործերու

Նկատմամբ:

Ու կեանքը կը դառնայ: Ան սպազայի ծրագիրներ չունի: Ազգայն է կեանքը: Ներկայ է ու այդ է իր անուշուրբիւնը:

Կ'ըսեն թէ կէսօր է եղած, հայր Սուրբը վարը մեզ կը կանչէ: Անօթի կամ կուշտ արտաուր ենք երթալ: Մեզի յատկացուած սրահին մէջ կը տեսնենք վարդանը, մեր ճաշարանապետը որ սակառով ուտելիք է բերեր մեզի: Առաջին անգամ այդտեղ զգացի թէ վարդանն ալ ապրուստ մը ունի հանելիք ու այդ է որ կ'ընէ: Մինչեւ այդ տան զինք մեր դպրոցին մէջ էի տեսեր: Մեզմէ մէկն էր ան ալ: Ու ասիկա բնական էր: Իմա տեսայ թէ ինքն ալ կը Նմաներ այն մարդոց վորս Քիչ առաջ տեսայ: Ու ասիկա այն աստիճան յանկարծական նորութիւն մը տպեց վրաս որ վարմացայ ալ: Ու երբ մեզի կարգով հաս ու կարագ կը բաժնէր, իր ընտանեցած ձեւերուն մէջ կ'ուզէի գտնել գործի մարդուն հոգեբանութիւնը եւ գտայ ալ: Քիչ չվարմացայ նաեւ երբ նոյն ակնոցով դիտեցի ընկերներս ալ ու հայր Սուրբն ալ: Անոնք ալ տարբեր տարբեր թիփեր էին ու այդպէս մէկտեղուած: Զարմանալի չէ՞ արդեօք երբ ինքզինքս ալ տարբեր զգացի: 'Ես Ես չէի':⁴ Ես ալ անոնց պէս անհատ մըն էի դարձեր: Սակայն ոչինչ արտասուվոր, ամէն ինչ կ'ըլլար ինչպէս որ պիտի ըլլար: Մեր մէջ կային պատիկներ ալ, որոնք առաջին անգամ պիտի տեսնէին Սնուսդը Բեթղեհեմի մէջ: Ու բնական է որ հարցնէին թէ ինչ պիտի ըլլար, ե՞րբ պիտի ուտէին:

Ինչու այդ հարցումները չի տանին այն օրերուն երբ նոր էի եկեր ու չէի գիտեր այդ բոլորէն, ու Բեթղեհեմէն եկող ընկերներ կը պատմէին գիշերուայ ուրախութիւններէն, մինչեւ առտու չբնանալէն ու մանաւանդ ճաշարանէն որու պաստրման անուանի էր քանի որ ամբողջ տարուայ ընթացքին այդ օրը միայն կ'ուտեն: Այն օրերը... Կը պատմուէին թէ որքան առտու էր ամէն ինչ. ոմանք սպասարանի համաձայն թուղթի մը մէջ քանի մը կտոր պաստրմա կը բերէին գէթ բերանները հոտեցնելու:

Առաջին տարին ինձի համար Բեթղեհեմը տեղ մըն էր ուր թեւեւ անբուն կը մնան, սակայն պաստրմա կ'ուտեն: Ու այդ նախանձելի էր: Ինչո՞ւ իմ ծայնս ալ կիրթ չըլլար

որ ես ալ երթայի:

Երկրորդ տարին զացի սակայն ու այդ օրէն յիշողութեանս մէջ մնաց մինչեւ ժամը տասը անցուած ժամանակը՝ մեզի յատկապէս սրահին մէջ, ու հայր եղիշէն, Տեսուչը, մեր հոգին էր: Յստակ չեմ յիշեր թէ ինչպէս անցաւ օրը, սակայն չեմ կրնար մոռնալ որ այդ օրը համով անցաւ ջնոքի Տեսուչին:

Երրորդ տարին ալ զացի: Մեր կառավարիչն էր Փոթ-Տեսուչը, հայր Աթոռնը այս անգամ: հայր Աթոռնը կը սիրէ Բնանալ ու արգիլեց աղմուկ հանելը սրահին մէջ: Ու այդ օրէն ալ միտքս մնացեր է այդ դժգոհութիւնը:

Չորրորդ տարին ալ զացի: Կ'ուզէի երթալ ու չէի ուզեր երթալ: Գիտա ալ մեծցած եմ կը կարծեմ ու միտքս կուգայ թէ վերջին տարիս է: Ալ ուրիշ օր չունիմ այսպէս անցնելու:

Ինչ պէտք կայ խօսելու պատարագներէն, որոնց ընթացքին կէս Բուս վիճակի մէջ անոնց վերջանալուն մասին կը խորհէի: Կ'երգէի սակայն, երգել մը անգիտակից ու մեքենական: Արդէն Բիչ անգամ երգածներուս իմաստ եմ տուած: Անոնք լոկ բառեր են որոնք կը Բաշքշուի իրենց խաղերուն համեմատ: Երբեմն բառերուն մեղքնալ կուգայ, Բանի որ թեղճերը իմաստէ պարպուելէ ետք ինչ արժէք ունին: Չայներ: Երբեմն կը մեղքնամ ժողովուրդին մեծ մասին ու մեզի երգողներուս, Բանի որ կ'ընենք այնպիսի պարտականութիւն մը, որու միջոցները, բառերը, անկենդան են, չունին աւիշը, կենսահիւթը: Մենք մեզի չենք խաբեր արդեօք: Տարօրինակ է երբ երբեմն ալ մեղքնամ Աստուծոյ, որու կ'ուղղուին ամէն օր այսքան անի՛աստ բառեր՝ հեղեղի պէս: Թերեւս ինք կը խնդայ աստուածային այս կառակերպութեան վրայ եւ իրաւունք ունի: Եւ ինչու՞ չխնդայ երբ ես իսկ կը խնդամ տեսնելով թէ ինչպէս յոյներ, լատիններ ու հայեր միշտ կուտի մէջ են թիպ մը աւելցնելու իրենց սուրբ տեղերուն վրայ, կանթեղ մը աւելի կահելու, բուրվառ մը աւելի ընելու, քան մը աւելի ըսելու այդ սրբապաշտներուն վրայ: Ու այս բոլորը կ'ըլլան աւելի փառաւորելու վաստակ:

Ծնունդ գիշերով մասնաորսակն ժամը 12ին վարը Այրիկ մեջ մեր երգը ռատիոյի առնուեցաւ մինչեւ 1-ին Բառորդ մնացած: Երբ «Փառք ի Բարձունս» կ'երգէինք Բայր Շաւարշը հեռուէն՝ խումբէն դուրս, կ'ընկերանար մեզի ու կը խանգարէր: Չափ տուող մեզի Բայր Կոմիտասն էր, պատասխանատուն մեր յաջողութեան: Երբեմն Բայր Շաւարշը այնքան կը պոռար որ Բայր Կոմիտասը ձեռքի ու դէմքի կարելի ձեւերը կ'ընէր վայն լոնցնելու: Ուրիշ վարդապետներ ալ ետ կը դառնային վայն սաստելու: Կը լուր Բիչ մը ու հազիւ կէս վայրկեան անցած դարձեալ իր անտանելի ծայնը ու դարձեալ վարդապետներուն վանալան ձեւերով սաստը: Թեւեւ ես ալ իրենց պէս նոյն վզացումով էի լեցուեր դէպի Բայր Շաւարշը, սակայն հաճոյք մըն էր ինձի՝ վարդապետներուն այդ արտայայտութիւնները դիտել: Ամէն անգամ որ լուր կը վախնայի որ չըլլայ թէ դագրի: Քիչ ետք կը վերսկսէր: Միւսները կը նեղուէին, ձեռք կը բարձրացնէին, շշուկ կը հանէին: Ես գոհ էի: Այս գրուագը թեւ պարզ բան ու իբրեւ այդ յիմար կը թուի, սակայն ես մեջը տեսայ մարդոց նկարագրին մէկ կողմը, զոր չկրնալով իբրեւ հաստատուն իրողութիւն ըսել իր տարազով, ստիպուեցայ պատմել վերինը:

Որքան որ Ծնունդը մեզի սուզ կը նստի իբրեւ յոգնութիւն, ան աւելի սուզի կը նստի վանքի Բսակին: Ով չերթար Բեթղեհեմ երբ վանքը ծրի կերակուր կը բաժնէ: ժողովուրդ, ոստիկան, զինուոր, աշխատաւոր: Պակ առնող կը վազէ ու չի հարցուի թէ ով ես դուն: Մտտէն չեմ գիտեր: Կ'ենթադրեմ թէ ինչ վեղձումներ կ'ըլլան ծախսէն դուրս: Միայն ուտելի՞քը: Երեւակայեցէք ամբողջ մը թափուեր է վանք ամբողջ գիշերուան մը համար ու անոնց մէջ կան զինովորներ, փողոցայիններ, դունչերնին լարած որսորդներ: Գիշերը տանիքն ենք: Մեջտեղը փոսի մը մէջ է բակը ուր լուսնի լոյսով կը պարեն: Այս տարի այնքան ժողովրդական գոյն չունէր պարը: Բ.Մ.Բ.Մ. ի սկառուները կազմակերպուած եկեր էին, նուազարանն ալ հետերնին: Քանի որ սովորութիւն է որ ամէն տարի պարեն այդ տեղը, պարեցին ապապրուած ծափերու եւ խանդավառութեան մէջ: Կ'երգուին յեղափոխական երգեր, նման «Բ.Յ.Դ. ի սուրը շողջողայ»ին ու Բովս Սիվրի Սինեկը, Յովհաննէս Կարապետեանը, կը խանդավառուի տեսնելով թէ ինչպէս

ազգային երգեր կ'երգուին: Բետը կ'ուսենանք վիճաբանութիւն: «Դուսն հայ չես»ներ: Չեմ կրնար հասկննել թէ հայ ըլլալ չի նշանակեր գինովութեան կամ պարի տուն

յեղափոխական երգեր երգել, ընդհակառակը տոտնք անպատուութիւն են այն հերոսներուն, որոնք «սուր շողացուցին»: Բիմակուայ մեր ազգային ճիւղութիւնը այդ վիճակին է հասեր: Գինովութիւն, պար, պէպէկութիւն պէտք է որպէսզի մտքերնիս զան այդ երգերը ու մենք ազգասեր ըլլանք: Այդ պահուն լատինաց վանքը քնակող Բանի մը անզլիացի պիւնորներ կուզան մեր Բով. հետերնին կ'իյնանք, մենք իրենցմէ երգ կ'ուզենք, իրենք մեզմէ: Կ'երգենք Բանի մը ֆրանսերէն երգեր. երբ անզլերէն կ'ուզուի՝ կ'առաջարկենք «God save the King» ու գրեթէ բոլորը գժգոհութեամբ կը մերժեն: Մերինները չեն հասկնար Քիչ էտք դարձեալ նոյն երգը կ'առաջարկեն ու այսպէս Բանի մը անզամ նոյն մերժումին հանգիպելով ու չեն հասկնար թէ ինչ կ'արժէ անոնց համար այդ երգը եւ ինչպիսի տաթիւ է որ կ'երգուի. իսկ մերինները հայերէն ոչ մէկ երգ կը գտնեն ու կ'երթան կուզան մեր Բայլերգը կը սկսին եռածայն. ամէն մէկը իր տեղէն ու հազիւ տուն մը ըսած կը ձգեն երգը թայտառակ վիճակի մէջ: Երգերու յարգը գիտնալն ալ արժէք մը կը թելադրէ: Այդ է պատճառը որ մեզի համար ամէն երգ արժէպրկուած է հիմակ ու գրեթէ մեր շիղերուն չազդեր, մինչ անզլիացիները, օրինակի համար, գիտնալով պէտք եղած տեղը միայն գործածել իրենց երգերը, անոնք կը մտան թարմ ու հետպահեալ աւելի ազդեցիկ՝ իրենց ուսին ուսննալով այդ երգերով շահուած փառքեր:

Վարը բակը լեցուն է տակաւին: Միայն լուսնի լոյս մը կայ ու վանզակատան զազաթի թաչին լոյսին ցուլքը, որ պատին վարտուելով բակ կ'իյնայ: Տանիքէն դիմաստուերներ միայն կ'երեւին: Մինակ եմ: Ոմանք կը ճեմեն խօսակցելով, ուրիշներ կ'երգեն թեթեւ ծայնով մը, մէկ կողմն ալ խուսք մըն է կապուեր: Ծոած՝ կէս-հասակ պատին վրայ, վար կը նայիմ ու չեմ ջարժիր: Միայն աչքերս դիրք կը փոխեն: Աչքերս կը զգա՞ն թէ կը մտածեն երբ ինձի կը խօսին մազերու խորձերէ, որոնք միշտ անուշ ջարժուածք մը ունին, աչքերէ որոնց քայտորութիւնը չի տրուիր, Քիթի, բերանի, այտերու, հազուստի ու չեմ գիտեր այն հազար մը մանրամասնութիւններու չեմ գիտեր ինչ ներդաշնակութենէն, որ աչքէ աւելի սրտի կը խօսի: Շարժումներու Բնթշուութիւնը, ծայնը

վերջապետ ամեն ինչ, հմայող բան մը ունին որ զողտնիքն է իրենց եւ վոր իրենք իսկ չեն գիտեր եւ կամ իրենք ալ կը քանան արժեքներն այդ: Այդպէս կենալ ու նայիլ: Բանդարտ սակայն: Ատոր անուշուրթիւնը խոռվիքն մէջ չէ: Թող ներուրի ինձի նմանութիւն մը վոր վռնտել քանայի մտքէս բայց ի վուր: Երբ մարդ ինքզինքը դիմացը դնել ուզէ այդպիսի տիպար էակի մը, պիտի նմանի այն Բահանային որ ինքզինք պիտի մտքէ խորան ելլելէ առաջ, Բանի որ չի կրնար, սիրտը չի տանիր Աստուծոյ դիմաց ելլել անսուրբ վիճակի մէջ, ու մարդը նոյնպէս կարծես մեզանչած կ'ըլլայ ու անարժան երեսը նայելու իր կուռքին ու միշտ պիտի ուզէ աւելի կտտարեալ ըլլալ, աւելի ակունուանալ հասնելու անոր, արժանաւալու անոր նոյնիսկ միակ ուշագրութեան: Անշուշտ այսպիսի քայտարութիւններ ձիծաղելի կը թուին: Սակայն այսպէս է անոնց համար որոնց աչքին Քող չկայ վիրենք հեռու պահող խորհուրդէն: Այսպիսիները կը նմանցնեն այն Բուրմին որ գիտէ թէ այն կուռքը վոր կը պաշտէ ժողովուրդին առջեւ՝ Բարէ է եւ անկէ անդին չանցնիր ու կը խնդայ ժողովուրդին յիմար դիրքահաստութեան վրայ: Այսպիսին աւելի թշուառ է Բան այն որ ինքզինք կը խարէ: Ի՞նչ է հատարը եթէ ոչ ինքնախորութիւն: Բայց հատարով մարդիկ կ'ընեն աւելին Բան գրական գիտութիւնը: Ահա հոս է կրօններու առաւելութիւնը գիտութենէն, ուր զողտնիք չկայ: Այն կրօնին մէջ ուր հատարիք չկայ, ան կաւէ է ու արդէն գոյութիւն իսկ չի կրնար ունենալ:

Չեմ գիտեր, կրնայ ըլլալ որ իրականութիւն չըլլան այս զգացումներս կամ մտածումներս: Կրնայ ըլլալ որ այս բոլորը արդիւնք են մեր չորս զտտերու մէջ արգելափակումին: Որոշ կերպով կը զգամ թէ չորս տարուայ ընթացքին բաւական վայրենացած եմ, հակառակ անոր որ Բաւելալ ալ ամչկոտ էի ու պստիկ, սակայն այսօր ալ չէի: Ետտ անգամ կը կարմրիմ երբ աչքերս ուրիշ աչքերու հանդիպին: Զգացումներս չունին դէպի գարշելիին քիզերը, ատիկա բան չըսեր ինձի: Աւելի ապտո ու բանաստեղծական է փնտռածս, բնութեան պէս երբեմն արեւոտ, տաք եւ գոյնի խաղերով եւ կամ այսպիսի, մասաւանդ այսպիսի լուսնային գիշերուայ մը սերը՝ թարմ, շունչոտ, ստուերային, ուր աւելի ապտո կը զգաս ինքզինքդ: Այս խտեւական սերը աւելի անուշ կը թուի ինձի: Լուռ եւ աչքէ հեռու անկիւն մը երապել: Եւ սակայն այս ամէնը

մինչեւ ո՞ւր: Քովս ջջուկ մը: Կը դառնամ: Երկու սեւ կերպարանքներ են, կը ճեմեն:
 Վարդապետ են. ցած ջջուկի մը մէջէն կ'երգեն: Կը նայիմ իրենց ետեւէն: Ե՞ս ալ,
 Ե՞ս ալ ատոնց պէս օր մը: Պատասխան չունէի: Ստուերները մութին կը խառնուէին:
 Շջուկը ալ չէր հասներ:

Մինաս Գասպարեան

(որ Վանքէն հեռացաւ եւ աւելի վերջ հրատփրուեցաւ Ամերիկա,
 ուր ջարտուակէց իր Աստուածաբանական ուսումը եւ ապա 1948ին
 ձեռնադրուեցաւ Քահանայ Առաջնորդ Տիրան Արք. Ներսոյեանի
 ծեռքով եւ անուանուեցաւ Տ. Առնակ Քհ. Գասպարեան)